

23272

ԵԳԻՊՏԱԿԱՆ  
ԱԼՈՆԴԱՎԵՊԵՐ

ՊՈ.ՏԱԿԵԲԻՆ

ԳՅՈՒԹԱՐԱՆՆ

ՀԱՏԱՐ ԹԲԻ 40




892
D - 65



ՕՍԻՐԻՍ  
ՏԱՅՓԸՆ

ԵՒ

Ա Ս Օ



Թ. ԾՈ.ՐԲ

Թ.ԻԼ 4


Հրատարակութիւն «ՕՕՀԱԿ-ՄԻ-ԾՐԱՎ» Տպագրատան

«ՊԱՏԱՆԻԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ»

1. Էտմիտոս եւ Ապողոն
2. Աբսինով
3. Թեւաւոր Զին
4. Պահով
5. Պահուած
6. Եղիա եւ ուրիշ Պատմուածներ
7. Միտա
8. Անտեռուած Կայծը
9. Ամայի
10. Մարդիկի ինչո՞վ կ'ապրին
11. Օկիրը
12. Թեսէոս եւ Լաբիւրինթոսի Վիշապը
13. Լինչի Արտասի վերելքը
14. Էլերէս ինչպէս կը փորձենմազլցի
15. Հայաստան 2330 տարի առաջ
16. Էտիսը — իր կեանքը եւ գիտերը
- 17.
18. Արշաւներ դեպի հիւսիւսային բեւեն
19. Պիզարո եւ Խեմայի գանձերը
20. Ուղեւորութիւններ Ավրիլիկի մեջ
21. Հասան, Ճենդուկ եւ Խուլ Խաչիկ
22. Վարդան Փիլիկկամերազի մը Գինը
23. Վահապ
24. Սասան Ծռեր
25. Կրակի դարը
26. Մանրացած Կեղծամբ
27. Դարերը զլտորելով անիւր ստեղծեցին
28. Ասա, Հսի Լինկ Շին եւ Բրբին
29. Առաջին ժամացոյցը
30. Կրակի Ռւժը
31. “Եւ Եղեւ լոյս”
- 32.
33. Լոյսի հրաւալիբները
34. Նոր ուժեր՝ նոր օրեր
- 35.
36. Երբ պիտի տանինք գիտութեան յաղ-քանակը...

892  
0-65


380 Կ 7 ամ.



8  
9  
0  
0  
1

\$ 2003


ՕՍԻՐԻՍ, ՏԱՅՖԸՆ ԵՒ ԱՍՕ



2685

(1874-58)

2464-60



## ՕՍԽՐԻՍ ՊԱԼԱՏԻՆ ՄԷԶ

Եւ պատրահեցաւ որ թագաւորը օր  
մը լսելով իրենց մօտ գտնուող այս  
օտարականներու մասին հրամայեց որ  
Օսիրիս ներկայացուի իրեն։

— Ո՞վ էք և ուրկէ կուգաք, հար-  
ցուց թագաւորը երբ Օսիրիս առաջին  
անդամ բերուեցաւ իր ներկայութեան։

— Ճամբորդ մըն եմ, պատաս-  
խանեց Օսիրիս, որ հեռուէն՝ լսած ըլլա-  
լով եզիպառահ և անոր բնակիչներու  
մասին, եկայ տեսնել այս գեղե-  
ցիկ երկերը։ Ես կուգամ Ալուէն։

— Ի՞նչ էր այդ երկրին անունը,  
հարցուց թագաւորը։ մեծապէս հետա-

ՔԸՐԸԹՈՒԱԾ։ Առաջին անդամն է որ կը լուսնք անոր մասին, մինչդեռ մեր բանակեները շատ հեռու առկեր ալշտել վնորտեղեկութիւններ կը բերեն մեզի ամբողջ աշխարհի մասին։

— Արեւմտեան երկիր մըն է ան, մարդուն հասողութենէն շատ հեռու վայրմը……

— Բայց ըսէ՛, ու՞ր է անոր ճամբան. կը փափաքինք տեսնել այդ երկիրը. Դժուարութեանց մասին մի խօսիք ինչպէս որ զուն կը ցար զալ մինչեւ հոս, մենք ալ կրնանք ճամբորդել մինչեւ քու հայրենիքդ։

— Զէք կրնար, տէ՛ր արքայ. Ըսի արդէն թէ՛ ոչ մէկ մահկանացու կարող է մօտենալ անոր սահմաններուն. Այնքան հեռու է իմ երկիրս և այնքան դժուարին անոր ճամբան։

— Ուրեմն դու՞ն ալ պիտի չկըրնաս վերստին տեսնել քու երկիրդ։

— Ողջութեանս՝ ո՞չ, կրնայ պատահիլ որ չմեռած ուղղուիմ դէպի հոն,

առանց սակայն յուսալու որ կենդանութեանս հասնիմ անոր գոները։

— Կը լսենք որ բացառիկ կարողութիւններով և մեծ գիտութեամբ օժարուած մէկն ես, յարեց թողարորդ կը փափաքինք որ արքունիքիս անդամներուն և մոգերուն սորվեցնես քու գիտցածներդ։

— Սիրով…… պատասխանեց Օսիրիս, բայց չեմ կրնար, անշուշտ, խեղճ հապատակներու դ մօտ սկսած գործս լքել. Հարկ է ինձ շարու նաևկել զայն և կըցածիս չափ օգնել իրենց……

Պյուպէս, Օսիրիս սկսաւ ամէն օր պալատ հանդիսպիլ և մասնակցիլ պալատականներուն խորհրդակցութեանց։ Օր չէր անցներ որ իրմէ նոր բան մը չսորվէին; Իզուր կը խնդրէին որ Անիին տունը ձգելով բնակութիւն հաստատէ իրենց մօտ։ Օսիրիս չէր ուզեր ձըգել մէկը՝ որ առաջին անգամ բարեկամական վերաբերմունք ունեցած էր իրեն հանդէպ։

Յաճախ կը պատահէր որ, խօսակցութեան պահուն, Օսիրիս Անիի մեհեանին և հոն ներկայացուած ապոռւածներու մասին խօսելով կը հասկցնէր թէ որքան փուճ բաներու կը հաւատային տակաւին, Այսպէս ան առիթը կ'ուշ նենար ուսուցանելու ճշմարիտ Աստուծոյ մասին, որ զիրենք ամէն վտանգէ զերծ կը պահէր, և այնքան առատօրէն կը հոգար իրենց պէտքերը, կը պատմէր թէ արեւը իր ըստով ու կենսատու տաքութիւնովը խորհրդանիշն էր Աստուծոյ զօրութեան և փառքին, Նեղոսը, որ կեանքն էր իրենց բերրի դաշտերուն, մէկն էր Անոր պարզեւներէն՝ ուղղակի երկինքէն ղրկուած, կը սորվեցնէր թէ ազնուօրէն ապրելով կարելի էր մարդոց շահիլ երկնային կեանք մը յաւիտենական, ապրելու համար նոյնիսկ հոն ուր Մեծն Աստուծ ինքն կ'ապրի մեծ փառքով:

### ՕՍԻՐԻՍԻ ՈՅԺԸ

Այսպէս անցան օրեր, ամիսներ և տարիներ, Եւ պատահեցաւ որ, թաղաւորին ընդունելութեան օր մը, Օսիրիս ատեանէն ներս մտնելով հոն ժողվուած աղնուականներու մէջ նշմարեց երիտասարդ զինուորական մը. որ շատոնց որպէս տիպար զինուոր և քաջարի ու զըւալթ մարդ ուշադրութիւնը գրաւած և շահած էր իր համակրանքը, Այս առթիւ սակայն շատ տիսուր գտնելով զայն Օսիրիս մօտեցաւ անոր, և ձեռքը անոր ուսին դրած հարցուց.

— Ի՞նչ ունիս, Հօտէպ, ինչո՞ւ մէկդի քաշուած կը տիսրիս փոխանակ ընկերներուդ հետ զուարծանալու:

— Ո՛չ ոք կը խօսի հետո, ո՛չ ոք կրնայ համարձակիլ խօսելու..., պատասխանեց երիտասարդը դառնօրէն, Զե՞ս գիտեր թէ եթէ իմ հետո խօսիւդ իմանայ, թագաւորը քեզ ալ շնոր-

= 88 =

### Հազուրկ պիտի ընէ.

Օսիրիս այն ատեն նկատեց թէ  
պալատականները իրենքիրենց մէջ փըս-  
փըսալով գաղտադողի կը դիտէին Հօ-  
տէպը, նշանակալից նայուածքներ փո-  
խանակելով իրարու հետ:

Եւ հասկնալով ամէն ինչ, դար-  
ձաւ երիտասարդ սպային և հարցուց.

— Ի՞նչ յանցանքով ամբաստան-  
ուած ես:

— Յանցանքս այն է որ չկրցայ մե-  
ծաւորներուն դարպասել, ոչ ալ կրցայ  
տեսնելով եղած անիրաւութիւնները  
լուել: Այսպէս շատ մը թշնամիներ  
ունեցայ, որոնք հոս ամբաստանած են  
զիս որպէս արքային կեանքին դաւադ-  
րող մը, և այսօր պարտիմ պատասխա-  
նել այդ ամբաստանութեան:

— Ա՞հ, այդպէս ուրեմն ճշմար-  
տութեան և քաջութեան հակառակող-  
ներ ալ կան հոս:

Եւ կահաց մը հեռացաւ երիտա-  
սարդին քովէն, խօսելու համար քրիմա-

պետին, որ քիչ մ'անդին նատած էր:  
Այդ պահուն փողերը ծանուցին թա-  
գաւորին զալուստը, և ատեն մը ա-  
մէնուն ուշագրութիւնը գրաւեցին բո-  
լոր այն խնդիրները որոնք կը ներկա-  
յացուէին անոր զատաստանին:

Վերջապէս կարգադրուեցան օրուան  
բոլոր խնդիրները, Բայց այս անդամ  
փոխանակ ըստ սովորութեան սրա-  
հէն մեկնելու, Փարաւոնը իր գահին վը-  
քայ նստած՝ խոժոռ գէմքով մը դիմեց  
բոլոր ներկաները, և երկար լուսութենէ  
մը ետք հարցուց.

— Մեր ծառաներէն Հօտէպ հո՞ս է:  
— Հո՞ս, Տէ՛ր արքայ, պատասխա-  
նուց երիտասարդը, և յառաջանալով ծըն-  
րադրեց անոր առջեւ:

— Անհաւատալմութեամբ ամբաս-  
տանուած ես, կը լսենք որ մօք գահին  
գէմ դաւադրութիւն մը կը խորհիս  
սարքել. այս ամբաստանութեան գէմ  
ըսելիք բոն մ'ունի՞ս:

— Կը խնդրեմ որ Տէ՛րս հաճի աւելի

մանրամասնօրէն թուել եղած ամբառա-  
տանութիւնները, պատասխանեց Հօտէպ:

Թագաւորին դէմքը մուայլեցաւ,  
Ե՞րբ հպատակ մը համարձակած էր ար-  
քային խօսքը ստոյգ և վերջնական չնկա-  
տել: Բայց կանչեց դիւանապետը և  
հրամայեց կարդալ ամբաստանազիրը:

— Տէր արքայ, այսու ծառադ Հօ-  
տէպ, հրամանատար բանակի, կ'ամբաս-  
տանուի արքայական զահիդ և նուիրա-  
կան կենացդ դէմ դաւազրաթեամբ,  
կ'ամբաստանուի նաև անով որ ան աշ-  
խատած է ուրիշներն ալ դաւադրութեան  
հրաւիրել, խնդրելով որ դորժակցին  
իրեն: Նոյնպէս, որպէս հրամանատար  
Զեր վեհափառութեան հարաւային բա-  
նակին ան կ'ամբաստանուի զինուորներու-  
մէջ զժոհութիւն սերմանելով, որպէս  
զի անոնց օգնութեամբ կարենայ իր չար  
մատղութիւնները ի գործ դնել:

— Պատասխան!՝, հրամայեց թա-  
գաւորը, երբ աւարտեցաւ ամբաստանա-  
գըրին ընթերցումը:

— Որո՞նք են զիս ամբաստանողնե-  
րը, նորէն հարցուց Հօտէպ հանդար-  
տօրէն:

Թագաւորը աւելի մուայլեցաւ, և  
— Հոգ չէ թէ որո՞նք կ'ամբաստանեն  
քեզ. ամբաստանութիւնը լսեցիր, ուեէ  
ըսելիք մոռնի՞ս:

— Ոչինչ, Տէր արքայ, բայցի անկէ  
որ բոլորովին սուտ զրպարսութիւններ  
են ամէնը՝ վաստաբար նիւթուած թըշ-  
նամիններուս կողմէ, պատասխանեց ան-  
վախ երիտասարդը: Ո՞հ, Տէ՛ր, դուք  
զիտէք իմ ծառայութիւններս, գիտէք  
թէ որքան հաւատարիմ եղած եմ ձեզի,  
և ես կը վատահիմ թագաւորիս պատ-  
սոյ և արդարագիրութեան զգացումնե-  
րուն և կեանքս կը յանձնեմ իրեն: Ը-  
րէք ինչ որ կ'ուզէք....

Վայրիեան մը վարանեցաւ դատա-  
սորը, բայց շուտով կրկին տեղի տա-  
լով իր բարկութեան:

— Յանցանքդ մահով պատժելի է,  
և յանցաւորութիւնդ հասատուած չէ:

Տարեկ. . . .

Երիտասարդը արագ նայուածքը մը  
նետեց չորսդին։ Եատ երիտասարդ էր  
դեռ, և կեանքը՝ քաղցր թայց հսն  
ժողվուած հազարաւոր դէմքերուն մէջ  
իրեն կարեկցող ոչ մէկը նշմարելով ըզ-  
դաց իր անյոյս կացութիւնը, և դառն  
ժողիտ մ'երեակն՝ դարձաւ զինք դուրս  
առաջնորդելու սպասողներուն։

— Այսպէս թագաւորը առանց  
դատավարութեա՞ն կը դատադարտէ,  
լուռեցաւ յանկարծ Օսիրիսի շրմներէն  
որ աննշմար մօրեցած էր զահին։ Իր  
փորձուած հաւասարիմ ծառաները առ-  
ունց ունկնդրութեան մահուան դատա-  
պարտել անոր սպատի՞ւ թէ անպատ-  
ութիւն կը բերէ . . . .

Թուոր ներկաները առջախեան  
ակամայ հստաշ մ'աբձակեցին և հոկայ  
սրահին մէջ տիրեց սարսափազգու. լը-  
ռութիւն մը: Թագաւորը ինքն այ-  
պահ մը շուարած չկըցաւ. խօսիլ բայց  
վերջապէս ճիգով մը ինքղինք ժողվե-

լով զոչեց.

— Հոս վայելած շնորհներէդ շփա-  
ցած կ'երեւիս Խօսքս խօսք է։ Եթէ  
մեր դռներուն մէկ հիւրը չըլլայիր այս  
անբարտաւանութիւնդ պիտի արժանաց-  
նէր նաեւ քեզ այն բախտին որուն են-  
թարկուեցաւ այս անհաւտարիմը։ Մէկ-  
դի անցիր և մի՛ խառնուիր մեր գոր-  
ծերուն. այլապէս . . . .

— Եւ սակայն կը պահանջեմ որ  
արդար ըլլաս հանդէպ անոր։ Զպիտի . . . .

— Տակաւին կը համարձակի՞ս խօ-  
սիլ, գոռաց թագաւորը բարկութեամբ։  
Հեռացուցէք այս խենթը եթէ ոչ զինք  
կ'սպաննեմ կեցած տեղը և տէզը ըս-  
կըսաւ դողալ ձեռքերուն մէջ։

— Տեղէս չեմ շարժիր մինչեւ որ  
ծառադ Հօտէպին արդարութիւն ընես  
պնդեց Օսիրիս հանդարտօրէն և պա-  
զալմութեամբ։

— Յաւագա՞ր զոշեց թագաւորը և

Վեր ցատքելով ահա անմտութեանդ արծանաւոր պատիժը և տէզը ուղղեց դէպի Օսիրիս:

— Կա՛ց, պատասխանեց Օսիրիս ձայնով մը որ երկնից որոտմանց պէս դողացուց սրահը իր հիմերէն:

Անոր ձայնէն ջլատուած՝ անշարժ կեցաւ թագաւորը և նիզակը ձեռքէն ինկաւ կրանիթեայ սալայատակին վրայ:

Պալատականները բոլորն ալ ապշահար կը դիտէին այս ամէնը: Բոլորն ալ անկարող շարժելու կամ խօսելու:

Այդ ատեն Օսիրիս կը թուէր ըլլալ ահեղ աստուած մը որ հոն գահին առջեւը՝ մէկ ձեռքը վեր բռնած աչքերէն կրակ ժայթքեցնելով կը տիրէր ամբողջ աշխարհի:

Ու ահա կամաց մը իր ձեռքը վար առաւ Օսիրիս և թագաւորը տակաւ արթնցաւ իր ապշութենէն:

— Եթէ քայլ մըն ալ առած ըլլայիր, ըստ Օսիրիս, այս վայրկեանիս հոգիդ պիտի ճամբորդէր դէպի ծուատի

անդնդախոր վիճերը: Գիտցի՛ ը որ քեզ ու բոլոր շրջիններդ բնաջինջ կորսնցնելու ուժ ունիմ: Հիմա արձակէ հաւատարիմ ծառադ չօտէպը և պատժէ անոր կեանքին գէմ գաւող նախանձոտ հակառակորդները: Անգամմըն ալ մի գրգռեր բարկութիւնս, այլ յիշէ և վախցիր:

Եւ սարսափահար բազմութիւնը տակաւին չաթափած իր ապշութենէն, Օսիրիս աննշմար անհետացաւ անոնց մէջէն:



## ՕՍԽՐԻՍ ԱՐՔԱՅ ԹԵՓԷՒ

Այս գէպքէն քիչ յետոյ թագաւորը հիւանդանալով մեռաւ։ Ժառանգորդ չունէր ան, ուստի աղնոտականներըն ու պետական բարձրաստիճան պաշտօնատարներ անոր յաջորդին ընտրութեան ձեռնարկելով՝ խնդրեցին Օսիրիս որ հաճի իրենց թագաւոր պատկուիլ։

Օսիրիս նախ մերժեց, բայց տեսնելով որ ընդհանուր բնակչութիւնն ալ կ'ուզէր իր թագադրութիւնը, և՝ հակառակ իր մերժումին, ուրիշ մը չէին ընտրեր որպէս թագաւոր վարելու պետութեան գործերը, ընդունեց անոնց ինդրանքը, որպէսզի այդ մեծ հօտը առանց հովուի չմնայ։


Օսիրիսի և իսիսի թագադրութեան փառաւոր հանդիսութիւններուն յաջորդեցին խաղաղութեան և անդորր, ար-

դիւնաւէտ աշխատանքի երկար տարիներ։

Ստանձնուած բարձր այդ պաշտօնը երբեք արդելք մը չեղաւ որ Օսիրիս դադրի ժողովուրդին բարօրութեան համար նախապէս սկսած աշխատանքը շարունակելէ։ Նոյնպէս իսիս, թէ որպէս թագուհի և թէ որպէս զթութեան առաքեալ, ժողովրդին ամէնէն խոնարհ դասակարգերուն մէջ իսկ շարունակեց իր բարեգործութիւնները։

Օսիրիս սկսառ տակաւ ընդարձակել իր երկրին սահմանները և շատ մը ուրիշ ժողովրդներ յարեցան անոր իշխանութեան, յաղթուելով ոչ թէ Օսիրիսի զէնքի ուժէն, այլ պարտուած անոր քազզը լեզուէն, բարի սրտէն, արդարասիրութենէն, և իրենց սորվեցուցած խաղաղասիրութեան ողիէն։

Կը պատահէր յաճախ որ Օսիրիս իր նոր ժողովուրդներուն այցելութեան ելլելով ամիսներ կը բացակայէր իր մայրաքաղաքէն և երկրին գործերը կը



մնային Խսիսին։ Խմաստուն, կորովի,  
արդարադատ պետական անձնաւորու-  
թիւն մը կը դառնար ահա Խսիս, որ  
արդէն ծանօթ էր ամէնուն որպէս գը-  
թասիրտ խնամակալուհի մը։ Այսպէս,  
մինչ Օսիրիս կը վայելէր ամէնուն յար-  
դանքն ու հպատակութիւնը, Խսիսին կը  
վիճակէր գրաւել ամենուն սիրտը, ան-  
վերապահ սէրը և խորին երախտազի-  
տութիւնը։

Նմանը չտեսնուած փառքի օրեր  
էին այդ օրերը Խսիսին և Օսիրիսին։  
Խաղաղութեան, յաջողութեան, դոհու-  
նակութեան և երջանկութեան աննա-  
խընթաց շրջան մըն էր այդ ատենը հին  
եղիպտայիներուն։

Եւ սակայն այդ երջանիկ օրերը  
համրուած էին...;



### ԶԱՐԸ ԿՈՒԳԱՅ

Օր մը Թեփէի արքայական պալա-  
տին դրան առջեւ երեւցաւ օտարական  
մը, խումբ մը զինեալ հետեւորդներով։

Բարձրահասակ, զօրաւոր մէկը կ'ե-  
րեւէր ան։ Այնքան դաժան գէմք մը  
ունէր, սակայն, որ պահակը խորհեցաւ  
թէ աշխարհիս ամէնէն տգեղ արարածն  
էր, որ մօտեցած էր, այդ առաւօտ,  
Օսիրիսի տան։ Հսկայ իրանին երկու  
կողմերէն թուլօրէն կախուող դոյզ մը  
երկար թեւեր, կարճ և հաստ վզի մը  
վրայ թառած մեծ գլուխ մը, փշանման  
ցցուող յօնքեր, հաստ տափակ քիթ մը,  
տասնեակ մը վէրքերու խոր սպիներով  
ծածկուած հրէշային դէմք մը և մա-  
նաւանդ դէմքին վրայ դառն հեգնանքի  
ժայիտի մը մշտական արտայայտութիւ-  
նը դրոշմող ճեղքուած վերին շրթունքը  
անոր կուտային այնքան քստմնելի տեռք

մը, որ պալատին քաջարի պահակն իսկ զարհութեցաւ անկէ, բայց վերջապէս ինքնինը ժողվելով հարցուց.

— Ո՞վ էք և ի՞նչ կը փնտռէք հոս։  
— Օսիրիսին պալա՞տն է այս, հարցուց օտարականը փոխան պատասխանի։  
— Օսիրիսի պալատն է, այո՛ : Ի՞նչ կ'ուղէիք :

— Գնա՛, պատմէ իրեն թէ եղբայրը, Տայփըն, եկած է և կը փափաքի ողջունել զի՞նք, պատասխանեց հսկան։  
— Դո՞ւն, իր եղբայրը... բացագնչեց պահակը, և խնդաց բարձրաձայն։

Անկարելի կը թուէր իրեն որ այսպիսի հրէշ մը իր աստուածաննան վեհապետին եղբայրն ըլլայ։

Օտարականը բարկացաւ։  
— Եղբայրը, այո՛ ... Հիմա վազէ, լուր տուր իրեն... այլապէս այս դոները զլխուդ իջեցնելէ ետք յոշուած լէշդ ազուաներուն կեր կը զըրկեմ. և իր սպառնալիքը առելի արժեց-

Նելու համար երկարեց ձեռքը դրան սիւներէն մէկուն ու սկսաւ ցնցել զայն, հիմնայատակ սարսելով պահակատան պատերը։

Պահակը խորհեցաւ վայրկեան մը և իմաստութիւն համարեց երկար չվեճարանիլ այսպիսի հսկայի մը հետ և ընկերներէն մէկուն նշան ըրաւ ներս հաղորդել եղելութիւնը։

Նատ չանցած սպասաւորը վերադառնալով յայտնեց թէ Օսիրիս կը հըրամայէր ներս ընդունիլ օտարականները, և պատիւներով առաջնորդել դանոնք ընդունելութեան սրահը։

Տայփըն մեծարանքներով ընդունեցաւ պալատէն ներս, ուր դահլիճին սանդուխին վրայ Օսիրիս կ'սպասէր իր եղբօր։

Երկու եղբայրները սիրով ողջուղուրուեցան և Օսիրիս խնդրեց Տայփընէն բնակիլ իր մօտ, ուր իրեն համար մանաւորյարկաբաժին մը կը պատրաստուէր արգէն։

Տայփըն իր եղբօր հրաւէրը ընդունեց նենգամիտ ժպիտով մը, որ շատերուն կողմէ նկատուեցաւ որպէս կեղծ և չարագուշակ արտայայտութիւն մը, մինչ Օսիրիս ինքն ալ իր սովորական, բարին, անհոգ ժպիտը կորոնցուցած կ'երեւէր:

Այդ օրուընէ սկսեալ, երջանիկ, խաղաղ հասարակաց այն կեանքը, որ յատկանշական եղած էր Օսիրիսին իշխանութեան օրերուն, վերջացաւ կարծես: Երկրագործներուն ինչպէս նաև քաղաքացիներուն միջեւ անհանգըստութեան նշաններ սկսան երեւիլ ամէն կողմ: Թէ ինչու ամէն ինչ այսպէս փոխուեցաւ, ոչ ոք կրնար բացարբել, և սակայն մարզոց մէջ գժգոհութեան նշանները երթալով կը շատային: արտասոլոր երեւոյթ մ'ալ կար—շատ մը աննշան բաներ կռուի պատճառ կ'ըլլային: Ամէն ոք բնազգօրէն կը ցանկար այդ օրերուն ուր Տայփըն տակաւին չէր եկած բնակելու իր եղբօր մօտ:

Կառավարական գործերուն մէջ մաս, բաժին չոնեցաւ Տայփըն: Օսիրիս այդ մասին շատ զգոյշ եղած էր քանզի գլուխ թէ կարելի չէր անոր վատահիլ հանբային ուրէ պաշտօն:

Այսպէս Տայփըն, առանձին և ունըղբաղ մնացած սկսաւ յաճախ օրերով շարաթներով բացակայիլ պալատէն, աշխատելով իր պարապոյ ժամերը որսորդութեամբ անցնել:

Իր բացակայութեան՝ թեփէցիք կը վերսկսէին զգալ խաղաղ և երջանիկ օրերու միսիթարանքը: Ոչ ոք կը վլատահէր Տայփընին, ընդհակառակն շատեր կը գուշակէին թէ անոր որսորդութեան ցուցուցած սէրն ու յատկացուցած ժամանակը ուրիշ բաներ չէին եթէ ոչ իր վաստ ծրագիրները քօղարկելու միջոց ու պատրուակներ:

Օսիրիս, հասկցած իր եղբօր նենգամտութիւնը, կ'ապրէր մեծ զգուշութեամբ, իսկ իր ակամայ բացակայութեանց ընթացքին իսիս այնքան մեծ

արթնամտութեամբ կը վարէր պետական  
բոլոր զործերը որ Տայփըն երբեք ա-  
ռիթը չէր ունենար զաղտնաբար քաղա-  
քէն հեռանալու միշտ զայն հետազօտե-  
լու, իր զործերը լրտեսելու համար մի  
քանի հաւատարիմ ծառաներ կը դըր-  
կուէին իր ետեւէն։

Այսպէս անցան տարիներ՝ Օսիրիս  
և Խոխ կ'աշխատէին բարելաւել իրենց  
հպատակներուն վիճակը, մինչ Տայփըն  
կ'սպասէր յարմար առիթի մը, ամբողջ  
այդ զեղեցիկ երկիրը իրեն սեպհակա-  
նացնելու համար, երկար տարիներ, ո-  
րոնց ընթացքին՝ Տայփընին իր եղբօր  
հանգէպ մնուցած ատելութիւնը երթա-  
լով առելի կը սառոկանար։



### ՏԱՅՓԸՆ ԿԸ ՍԿՄԻ ԳՈՐԾԵԼ

Անդամ մը, Տայփըն երկար օրեր  
իր սենեակէն դուրս չելաւ։

Իր որովհատութիւնը հարցնող բոլո-  
րին կտրուկ պատասխան մ'ուէր միայն.  
«Հաճեցէք առանձին ձգել զիս»։ Նոյն-  
իւկ իր հետեւորդները չէին կրնար բան  
մը հաւկնալ իրմէ և իրենց տիրոջ այս  
արտասովոր ու խիստ անտարբեր վերա-  
բերմունքէն քաջալերուած իրենց անվա-  
յել ընթացքը այն աստիճան յառաջ տա-  
րին որ պալատին վերատեսուչը ստիպուե-  
ցաւ բանտարկել անոնցմէ մի քանին, բայց  
անոնք նոյն իւկ արգելքի տակ, գաղտ-  
նօրէն կը շարունակէին իրենց անպա-  
տուաբեր ընթացքը, անձնատուր զինիի  
և շատ մ'ուրիշ խայտառակութեանց։

Տայփըն կը շարունակէր իր նախընտ-  
րած առանձնութիւնը, երբեմն նոյն-  
իւկ կը մերժէր բերուած կերակուրնե-  
լու առաջարկութեանց։

բուն դպիլ։ Եւ ծառաները սորվեցան  
խուսափիլ իր բարկութենէն։

Օր մը, նորէն իր անկողնին վրայ  
պառկած կը մտմասր Օսիրիսի նենգա-  
միո հիւրը, երբ յանկարծ տեղէն ցատ-  
քելով դոչեց, դիւային ծիծաղ մ'ար-  
ձակելով։

— Այսպէս անկարելի է... այիհս  
չեմ կրնար սպասել... պէտք է զսր-  
ծել...։

Եւ Թօտենալով սենեակին միւս ան-  
կիւնը գրուած տախտակէ ծանք անտու-  
կին, բացաւ զայն և անօր մէջէն հա-  
նեց ընաիր կերպասէ զգեստցու մը։

Եղիպատացաց ընդհանրապէս զոր-  
ծածած, կերպասներէն չէր այդ կտորը։  
Աւելի թեթեւ, աւելի նուրբ էր, և  
արեւին լոյսին մէջ ծիածանի զոյներով  
կը փայլէր։

Հազուազիւտ այս հագուստցուն իր  
հետն առած, Տայփըն ձկեց իր սենեա-  
կը և գնաց վնտուելու Օսիրիսը։

Պատահմամբ Օսիրիս առանձին էր

այդ պահուն, երբ տեսնելով իր եղ-  
բայրը, գիմաւորեց զայն և հարցուց  
սրտանց։

— Ի՞նչպէս ես, եղբայրս, կը յու-  
սամ անհանգատութիւնդ բոլորվին ան-  
հետացած է։

— Բոլորովին անհետացած... պա-  
տասխանեց Տայփըն ուրախ ձայնով  
թեթեւ մը խնդալով։ Այս՝ բոլորո-  
վին անհետացած... շնորհակալութիւն  
ձեր եղբայրական, սիրալիր հոգածու-  
թեան համար, և ահա ի նշան երախտա-  
գիտութեանս, պղտիկ նուէր մը բերած  
եմ Ձեղի։ Ցեսէք, կը հաւնի՞ք այս  
ընտիր կերպասը...։

— Որքա՞ն գեղեցիկ է, պատաս-  
խանեց Օսիրիս։ Ասոր նմանը չկայ այս  
երկրին մէջ։

— Ուստի կը վայելէ որ թագաւոր  
մը կրէ զայն։ Եթէ եղբայրս ընդունի  
զայն, կրնայ աննման պարեգուդ մը շ-  
նուիլ անկէ, արժանի իր արքայական  
կազմին։

— Ենորհակալ եմ առատաձեռնութենէդ, պատասխանեց Օսիրիս, կ'ընդունիմ այս եզական նուէրը, Գալովանոր կարուելուն, կը խնդրեմ, մի մըտահոյուիք. արքանի գերձակները ինչպէս յիշեցիք կրնան անկէ ընտիր պարեգոտ մը պատրաստել ինձ։

— Ո՛հ, սակայն ոչ, այդ պիտի նըշանակէր վտանգել ամէն ինչ։ Ես զիտեմ ճարտար արուեստագէտ մը որուն դործը այնքան կը զերազանցէ պալատի գերձակներունը որքան այս կերպասին հիւսուածքը կը տարբերի Եղիպտոսի սովորական կերպասեղէններէն, Միայն թող տուէք որ անհրաժեշտ չափերն առնեմ, հաճոյք մը պիտի ըլլայ ինձ զայն պէտք եղածին պէս շինել տալ։

— Ինչպէս որ կ'ուզէք, հաւանեցաւ արքան, և ոտքի ելլելով կեցաւ որ Տայփըն կերպասը չափէ իր հասակին, զլինէն մինչեւ ոտքերը։

— Բայց ուշադրութիւն, այդ հաւ-

դուստը զլուխս ալ մէջը պիտի չառնէ անշոշտ, խնդաց Օսիրիս տեսնելով որ Տայփըն իր ամբողջ հասակին բարձրութիւնը կը նշանակէր կերպասին վիայ։

— Ո՛հ, ներողութիւն, ի՞նչպէս սըսալեցայ, կեղծեց չարը, և նոր չափ մ'առնելով նշանակեց Օսիրիսի ոտքերէն ուսին բարձրութիւնը և մի քանի ուրիշ չափեր ալ տոնելէ ետք, — լմնցաւ չուտովկը պատրաստուի, ըստ Անմիջապէս կը մեկնիմ իմ զայն դերձակիս տանելու համար։

Տայփըն վազեց իր յարկաբամինը, և հետեւորդները ժողվելով ճամբայինկաւ, ընտրելով հարաւային ուղղութիւն մը։ Ծատ չանցած հասան փոքր տնակ մը, ուր Տայփըն անմիջապէս ձիէն վար ցաքելով ուզուեցաւ դէպի գուռը, կերպասի կտորը թեւին տակին առած։ Մինչ իր հետեւորդները բաւական հեռու կը սպասիին իրեն։

Օսիրիսի նենգամիտ եղբայրը երկար ատեն մնաց այդ խրճիթին մէջ։

Եւ եթէ խրճիթին մօտն ըլլայինք պիտի զարմանայինք լսելով որ խօսակցութեամ նիւթը հազուստ մը կարելու մասին չէր որ կը դառնար: Մանաւանդաւելի պիտի զարմանայինք նկատելով, որ տնակէն մեկնած պահուն, Տայփըն տակաւին այդ կերպասը թեւին տակը բռնած էր: Պզակի խումբը վերատին ճամբայ ինկաւ, և երկու օր երկու գիշեր ճամբորդելով վերջապէս հասան ուրիշ տնակ մը, ուր իջնելով Տայփըն ձգեց կերպասը, և կարդ մը հրամաններ տալէ ետք նորէն ճամբայ ելաւ և տառընեօթը օր անդադար ճամբորդելէ ետք հասաւ եղովպիոյ մայրաքաքը:

Փաղաք հասնելուն, Տայփըն առանց ժամանակ կորմնցնելու ուղղուեցաւ արքայական պալատը, ուր անմիջապէս ներս ընդունուելով առաջնորդուեցաւ թագուհոյն անձնականինդունելութեամ պրահը:

— Ի՞նչպէս, յաջողեցա՞ր, հարցուց

թագուհին մեծ հետաքրքրութեամբ մը տակաւին, պատասխանեց Տայփըն, թշուառականները միշտ արթուն են: Կը վախնամ Խիս կը տարակուսի վրաս, ո՞վ դիտէ կարելի է ծրագիրներըս ալ ծանօթ ըլլան իրեն:

— Ո՞չ տակաւին... կրկնեց թագուհին յուսահատ, միշտ նոյն բանը կը կրկնես կը խորհէի թէ այս վերջին անդամուն բաւական ինքնավստահութեամբ ճամբայ ելար:

— Սերելի Ասօ, պատասխանեց Տայփըն աւելի մօտենալով, ոչ ոք կը բնար ինձմէ աւելի բան մ'ընել. բայց առաջին քայլը ճարպիկութիւն, վարպետութիւն և հնարամութիւն կը պահանջէ և ոչ պարզ քաջութիւն և բազի ուժ: Վերջն է որ որքան բազկի բիրտութ ցուցնենք այնքան լաւ պիտի ըլլայ:



— Լաւ, իսկ հիմա՞...

Նոր ծրագիր մ'ունիմ: Ահա թէ ինչու մինչեւ հոս եկայ կրկին, եթէ միայն կարենամ՝ Թափիսը իր պահա-

պան հրեշտակին, իսիսի հսկողութենէն  
քիչ մը հրապուրել, վստահաբար կը  
յաջողինքն իսկ հիմայ ինձի օգնելու  
պատրաստ զինւորներ ունի՞ս:

— Խոստում խոստում է, պատրաս-  
խանեց Ասօ:

— Ուրեմն վաղը ճամբայ կ'ելլենք,  
և պիտի տեսնես որ այս անդամ կը  
յաջողիմ, ըստ Տայփիլնի:



ՄԵՐ ՅԱԶՈՂԴ ԹԻՒԻՆ ՄԼԶ  
ԿՈՐԴԱԼ.

ԽՍԻՍ ԵՒ ՕՍԻՐԻՍ

Օսիրիսի ուժը — Օսիրիսի

իշխանութեան փառաւոր օրերը — Զարը կուգայ

Օսիրիսի խմբութ սպանութիւնը, Եւն, Եւն:

ՊԱՏԱՆԻԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՆ, չորրորդ շարֆ, հասուներ  
36 - 48, մամլոյ տակ են եւ կը հրատարակուին յաջոր-  
դաբար: Փնտել Դրավանառներու եւ Ցուիչներու մօս:  
Հատը ձեռքէ 1 Ե.Դ.

ԿԱՆԽԻԿ Բաժանուրդագրութիւն 12 թիւր 10 Ե.Դ.

Արտասահման 12 թիւր 10 ֆրանկ կամ 50 սենը

Հասցէ:

2013

23272



ՏԱՐԱՆ «ՍԱՀԱ-ՄԵՍՐՈՎ»  
SAHAG-MESROB PRESS  
25 SH. TEWFIK, CAIRO